

Բ. ՆՈՒԳՈՐԵԱՆ

2594 ՂՍԾԿ ՀՈՅՈՍՅՈՒՆԻ



891.99

Ը - 98

ՋՐԲԱԿ ԵՆԿՐԱԿ

891.99

Կ-98

19 NOV 2011

Մ. ՆՈՒՊԱՐԵԱՆ

Մ Գ Ա Պ Ս Ա Կ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի



Տպարան Յ. ԹԻԻՐԱՊԵԱՆ

227, Bld. Raspail

PARIS

1928



3630

2594

130

12 JUL 2013

46649

## ՓՈԽՍՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԻ

Հայրենասիրութեան գաղափարը մարդու մէջ  
 շատ բնական երեւոյթ մըն է, հետեւապէս այս վեհ  
 զգացումի ազդեցութեան տակ, ներշնչումի անբունա-  
 զբօս պահեր ապրելով, իմ անկեղծաշունչ ոգին ար-  
 տադրեց քերթուածներ, որոնց խորքին ու հիմքին մէջ  
 կը տարրտնան ուղղակի հայրենիքի լսէրը եւ ցեղիս  
 կրած ահաւոր տառապանքներուն զարհուրելի ապրում  
 ները:

Թէեւ քերթուածներու մէջ արուեստի նրբու-  
 թիւնները կը պակսին յատկանշական կերպով սա-  
 կայն, որովհետեւ զգացումը գնահատելի հանգաման-  
 քով կը ներկայանայ, քաջութիւն ունեցայ հրապարա-  
 կել դանոնք, սկսնակի դողոյք քայլերս փոխանակ  
 քննադատելու պիտի քաջալերուին ընթերցասէր հայ  
 հասարակութեան կողմէ:

Մ. ՆՈՒՊԱՐԵԱՆ



1142-2002

## ՓՉԷ ԶԵՓԻԻՈ

Փչէ՛ զեփիւն, փչէ՛ Մ'աստի սարերէն  
Անցաւ ձմեռ, եկաւ գարուն նկարէն,  
Փչրեցաւ թաթը բոնակալ վատ թուրփին,  
Որ դարձած էր ամենի՛ր և մոլեգին:

Փչէ՛ զեփիւն, քաղցր շունչով կենսուրախ,  
Որ չայ ցեղը ա՛լ չքաշէ հառա՛չ, ա՛յս,  
Վարդն անեցուր և ծագկեցուր հոգեգմայլ  
Խնկաւէտէ մեր աշխարհի գեղն ու վայլ:

Փչէ՛ զեփիւն, փչէ՛ ծոցէն հայրենի,  
Փանք շնորհէ վսեմ ցեղին կորովի,  
Աւերակոյտ Հայաստանը թող կանգնի,  
Բու գովանշունչ փչումներէդ կենդանի:

Փչէ՛ զեփիւն հայ սգաւոր սրտերուն,  
Շքեղաշուք կեանք տա՛ւր հայուն, սէր բեզուն,  
Թող լարերը մեր քնարին թրթոնան,  
Քաղցր երգեր թալ յօրինէ հայ գուսան:

Փչէ՛ զեփիւն, մեր պապերու դրախտէն,  
Որ խեղճ Հայեր գով ու անոյշ կեանք շնչեն,  
Խորշակն՝ անոնց շար սպսանաց փճացում,  
Ա՛լ չերիք է, փչէ՛ զեփիւն անդազրում:

# ՄՐՏԱԶՕՆ

ՊՕԼՈՍ ՆՈՒՊԱՐԻՆ

Ազգիդ համար ցաւատանջ,  
Եղար փրկիչ մը արի,  
Պատնէշ ըրիր քու վեհ լանջ,  
Հսկայ ոյժով մը կամքի:

Քու տառապող մեծ ցեղին,  
Անմահ փառքը եղար միշտ,  
Լուսեղ զործըդ թանկագին,  
Փարատեց իր ցաւն ու վիշտ:

Դու տարժանքն ես հոյափառ,  
Հայրենիքիդ երկնքին,  
Մեծ համբաւդ սրտով վառ,  
Պիտի յիշուի ջերմագին:

Արծուի նման օգասլաց,  
Սաւառնեցար բարձրերէն,  
Դադրեցուցիր ցեղիդ լաց,  
Իր կեանքն ըրիր զուարթ, շէն:

Յեղիդ համար նոր Մսփսէս  
Եղար հողով արքենի,

Թէ հովանիդ տարածես,  
Անոր ցաւը կը բուժուի:

Ափին վրայ նեղոսի,  
Ծնար փառքով զեղեցիկ  
Եւ չքնաղ լոյս հրաշալի  
Ճաճանչեցիր միշտ բարիք:

Անմահ փառքովդ արդար,  
Պիտի պանծաս յաւիտեան,  
Մեծանուն Պօղոս Նուպար,  
Ապրէ՛ յաւերժ անսասան:

## ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Ո՛վ վեհ դիւցազն, քաջարի կտրիճ  
Արեւը ծագեց իդձերուդ վրայ,  
Սոխակը երգեց քաղցրօրօր, դիւթիչ,  
Հրճուէ Հայերի դու պաշտպան հսկայ:

Հայաստանի լուռ աւերակներում,  
Ափ մը անվեհեր կորիւններու հեռ...  
Պայքար մղեցիր, պայքար անդադրում,  
Մինչև որ քերիք կեանք մը արփաւէտ:

Նոր դարուն հասաւ ծաղիկներով լի,  
Պսակ հիւսեցին քեզի անթարշաճ,  
Նժոյգդ հեծած, ոյժ դմայլելի,  
Հպարտ, յաղթական եղար ամէն ժամ:

Արդ ժողովէ՛ պանդուխտ քու դաւակներ որք,  
Հարազատ բանակ կազմէ հայկական,  
Սլացի՛ր արծիւ, խանդով մշտաբորբ  
Դրօշը պարզած լոյս ազատութեան:

Թող հայ աղջիկներ, անթօշ փունջերով,  
Ողջոյն բերեն քեզ մեր բուրաստանէն:  
Եւ յայտնեն իրենց վեհ սէրն ու գորով,  
Զի դու ես ցաւոտ Հայուն ապաւէն:

## ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՍ

Պղինձը դոռաց որոտմամբ ահեղ,  
Նցովքի ձայնով մը սպառազէն,  
Բանակներ ստուար կազմեցին հեղեղ:  
Որ զիրար վայրագօրէն խոյսողեն:

Կանանչ արեւներ բազուկով մեծղի,  
Ռազմազաշտին մէջ ռխերիմ անգութ,  
Զրահաւորուած կիրքով ամեհի,  
Փողոտեն զիրար անսանձ խղճով բուխ:

Աշխարհակալի ցանկութիւնն յետին,  
Ստուար զոճ տուաւ, վշտով անպատուճ,  
Գարնան ծաղիկներ դիտապաստ գետին  
Ինկան փոռեցան արեան կոհակուժ:

Սուգ ու շիվանը պատեց սար ու ձոր,  
Անթաղ դիակներ լեցուեցան չորսղին,  
Ողբացին մայրեր և քոյրեր անգօր,  
Հառաչանքներով, ձայնով լալաղին:

Բայց իմ հայրենիք, չքնա՛ղ Հայաստան,  
Դու պիտի կանգնիս գերթ շքեղ տաճար,  
Բու դաւակներդ միշտ ապերասան,  
Պիտի պաշտպանեն Սուրբ զանոգ արդար:

## ՔՍԱՆԱՄԵԱՅ ԵՂՐՈՐԱ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Սոխակ մըն էր միշտ դայլայլող,  
Սիրոյ կեանքով հոծ; պարարուն,  
Վառ տենչերն իր յար լուսաշող,  
Կը փայլէին սրտով զեղուն:

Այն ինչ եղաւ նա պարմանի,  
Գաղափարին դաբձաւ վսեմ,  
Հայրենիքի սէրն հոլանի,  
Իր մէջ դրաւ հաւատքի վէմ:

Երբ վատ թուրքին սուրբ ժանդոտ,  
Սիրելիներն հնձեց բոլոր,  
Նա ասպարէզ իջաւ տենդոտ, }  
Կտրիճ ցեղին իբրեւ զինուոր:

Խիզախ եղաւ պայքարի մէջ,  
Վսեմ պարտքին նա ծառայեց,  
Իր վրէժը բոցեղ, անշէջ,  
Լուծեց՝ կանգնած իր սուրին յեց:

Բայց իմ հերոս եղբայր չքնաղ,  
Պարտքի ճամբուն վրայ վսեմ,  
Արնաշաղախ ինկաւ, աւա՛ղ,  
Յարգո՛ւք իրեն, կ'օրհնեմ իր բեմ:

## ՔՆԱՐԻՍ

Եկո՛ւր, թրթռուն իմ քնար,  
Տո՛ւր իմ սրտին սփոփանք.  
Լոռլթիւնդ խոր երկա՛ր,  
Կ'առթէ հողոյս մեծ տանջանք:

Վշտահար սիրտս ու հոգիս,  
Քու երգերուդ կ'սպասեն,  
Դարման եղի՛ր իմ ցաւիս,  
Ազատէ զիս այս կեանքէն:

Եկո՛ւր քնար սիրակա՛ն,  
Միասին լա՛նք մեր սեւ օր  
Քու լարերդ թող թրթռան,  
Սուգի՛ երգեր նորանոր:

Բայց իմ քնար մեկանոյշ,  
Հաւատա՛ որ այս ցաւին,  
Պիտ՝ յաջորդէ կանուխ, ուշ,  
Մեր հին փառքը թանկագին:

## ՈՐՐԵՐՈՒ ԿՈՉԸ

Տեղ տուէ՛ք չուառ խեղճ հայ որբուկին,  
Անտէր, անտէրունջ, զժբախտ սղաւոր,  
Իր կեանքը զժխեմ, աղաղուն, ոսին,  
Կը փնտռէ միշտ յոյս, արև ու օր:

Թուրքն անագորոյն կոտորեց իր մայր,  
Բանդեց; աւերեց օճախն ու կրդիք,  
Սուգը պաշարեց անձիր ու անձայր,  
Սփռելով անեղ գժնդակ չարիք:

Վայրագ ճիրաններն անգուծ գազանին,  
Իր սիրելիները մահացուց բոյոր,  
Այժըմ որբուկը լքուած առանձին,  
Ձեզի կ'երկարէ իր ձեռքը տկոյր:

Որբուկին հրկինք սև է ամպամած,  
Նա արև կ'ուզէ, արփի լուսազեղ,  
Սուրբ զգացումով տաք տաք տողորուած,  
Խրախոյս տուէ՛ք իրեն՝ ոյժ գօրեղ:

Իր խոր վէրքերուն բուժիչ բանասան,  
Պատրաստեցէ՛ք ձեռքով բարեգուծ,

Ձեր ուժեղ կամքին կառչած անստան,  
Հարթեցէ՛ք անոր խոչերըն ու խուծ:

Որբուկը ձեզի կը նայի, Հայե՛ր,  
Ձեր հոգին է ան, արեամբ հարազատ,  
Պէտք է շնայէ՛ք անոր խանդ ու սէր,  
Որ ըլլայ յաւէ՛տ կորովի, ազատ:

## ՄՐՏԱԳԻՆ ՆՈՒԷՐ

Սկիւտարի ընկերոջս՝  
ԱԶԱՐԻԿ ՍԵՄԵՐՃԵԱՆԻ

Միրտդ կը վառէր անշէջ եռանդով,  
Փրկելու համար հայրենիքդ գերի,  
Սկզբունքի մէջ ունեցար կորով,  
Յառաջ նետուեցար ուժեղ ու արի:

Անտի հասակէդ զրկեցիր դրօշ,  
Միրեցիր պայքար սուրբ ու գեղեցիկ,  
Հայրենասէրի կամքդ բնորոշ,  
Գործեց հոգեգմայլ ու չքնաղ բարիք:

Անվհատ հոգիդ՝ արիւնի ճամբէն,  
Քալեց վեհ թեսթով, խիզախ ու խրոխտ,  
Անխոնջ կամքիդ հետ, ոյժ սպանազէն,  
Կռուեցար արի տենդով անյողդողդ:

Սոսալ ուացար գերթ կտրիճ հերոս,  
Հայդուկներու հետ քաջ ու անձնուէր,  
Չախճախեցիր բիրտ ոյժը բարբարոս,  
Յոյց տալով անճառ հայրենիքի սէր:

Բայց նպատակդ դեռ չիրագործած,  
Ինկար թշնամւոյն շար գնդակներէն,  
Սարեր ու ձորեր մեծ, լայնատարած,  
Որոտ ձայներով գոռ՝ կ'արձագանգեն:

## ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻՆ ԵՐԳԸ

Ձէնքս քուկդ է, ո՛վ հայրենիք,  
Սփռեմ հողւոյդ անհուն բարիք,  
Ժանգոտ ժղթան քու ստրուկի,  
Պիտի քանդեմ ես ուղղակի:

Պիտի ճօճեմ իմ հատու սուր,  
Որ գերութեան լուծն ու անուր,  
Փշրուին շուտ, ապրին ազատ,  
Հայորդիներ քու հարազատ:

Իմ բազուկը անխոնջ, զօրեղ,  
Պիտ՝ պաշտպանէ քեզ ամէն տեղ,  
Որ թշնամին ահաբեկի:  
Տեսնելով ոյժ քաջ հայդուկի:

Պիտ՝ պայքարիմ զուլումի դէմ,  
Որ կը գործէ աւեր դժխեմ,  
Հերոսական կռիւներով,  
Պիտի կանգնեմ քեզ անվրդով:

Հին ազգերու մէջ դու ասպետ,  
Եղար փայլուն աստղ շողաւէտ,

Քու փառաւոր յաղթանակներ,  
Վայելեցին միշտ յարդանք ու սէր:

Քանի ես կամ, սուրբ հայրենիք,  
Դու պիտ' լինիս միշտ գեղեցիկ,  
Հրապոյրբող, դեղրդ սղուտը,  
Պիտի դիւթէ աշխարհ բոլոր:

Ա՛խ, ես քուզդ եմ, սրգիդ գինուոր,  
Հպարտ փառքովդ բիւրաւոր,  
Սուրս ու թուրս սոքերուդ տակ  
Պիտի լինին կուտի տտակ:

### ՀԱՅ ՍԵՐՈՒՆԴԻՆ

Խաղաղութիւն ձեզ, ո՛վ մարտիրոսներ,  
Դուք սրտիս խորքում կը վայելէք միշտ սէր,  
Բանակն ձեր հսկայ և նուիրական,  
Պիտի ունենայ չքեզ մի խորան:

Ձեր շիրիմները լոյսի ցուքերով,  
Պիտի փայլին յար, լինին անդսրով,  
Մեր խոնկն ու հալուէն բերելով ձեզի,  
Այդ տաճարները պիտ' զնանք ուխտի:

Խաղաղութիւն ձեզ, ո՛վ նահաաակներ,  
Որ պայքարեցաք հոգւով անձնուէր,  
Ազատութեան սուրբ, մեծ դատին համար,  
Կռիւ մղեցիք, կռիւ անդադար:

Դուք արժանի էք մեր սիրոյն յաւէ՛տ,  
Դուք մեզի տուիք կեանք մը արփաւէտ,  
Յարգանքի յոյզով ձեր գերեզմանին,  
Պէտք է մօտենանք ձայնով ողբազին:

Դուք եղաք հայուն զարունն յուսաբեր,  
Ձեզի վայել են զովքի սուրբ երգեր,  
Ձեր յիշատակը յաւերտ անթառամ

Պիտի յուզէ մեր սիրոյն իսկ զանամ:

3630 1142-2002



## ԳՈՎՔ ԱՐԵՒԻ

Ո՛վ լուսագունա հրեղէն,  
Որ կը փայլիս կենսաշող,  
Հորիզոնին վերեւէն,  
Սփռես բոսոր վարդէ քօղ:

Տո՛ւր մեզ ծոցէդ հոյափառ,  
Լոյսի աղբիւր մը չքնաղ,  
Եւ մեր կեանքին շողեր վառ,  
Որ ըլլայ յար ջինջ, խաղաղ:

Տո՛ւր մեզ ժպիտ լուսագեղ,  
Կեանքին դարձուր բարեբաստ,  
Ու ցոլքերովդ բիւրեղ,  
Շինէ սրտին բոցեղ լաստ:

Լոյսի ալերդ հոյաշէն,  
Ամենուրեք սփռէ միշտ,  
Որ ճաճանչներդ քանդեն,  
Սուգն ու թախիժ, ցաւ ու վիշտ:

Ո՛վ մեծ իշխա՛ն, պերճ լոյսի,  
Գեղատեոթիլ, ճոխափայլ,

Տիեզերքը կը բերկրի,  
Երբ տարածես քու վե՛հ փայլ:

Բնութիւնը, վե՛ս արքայ,  
Զեղուն փառքովդ աղուոր,  
Կը ժպտի ու կը պանծայ,  
Յաղթանակով բիւրաւոր:

Ակնապարար լոյս ա՛րբի,  
Արշալոյսէն կը ծնիս  
Եւ հուրիներ գեղանի,  
Ցանց կը հիւսեն քեզ յասպիս:

Բայց, աւա՛ղ, երբ թուլս ամպեր  
Քեզ կը պատեն թանձրահոծ,  
Մթագնեն քու սիրտն ու սէր  
Կարծես ունիս ողբ ու կոծ:

Դու պարգենն ես աղքատին  
Եւ հարուստին անխտիր,  
Լոյս ճաճանչէդ կը հրճուին  
Ամէն սիրտ ու ամէն իր:

Ա՛հ, լուսափայլ արեգակ,  
Ցոլա՛, շողա՛ անդադար,  
Շառայլներուդ բոցին տակ  
Պահէ՛ մեր ցեղն մինուճար:

## ՎԱՐՍԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Երագիս մէջ վաշտ մը տեսա ես Բուրեան,  
Միրուն սիրտ մը՝ գաղափարի ախոյեան,  
Համբոյր մ'առի անկէ համբոյր մ'անուշիկ,  
Ու գրկեցի զայն փափկագին և յուշիկ:

Նա զիս սեղմեց գրգանքով մը իր կրծքին,  
Կորօտակէզ ցանկութեամբ մը ջերմագին,  
Ուրախութիւնը պարարեց սիրտս համակ  
Եւ նայեցայ խանդոտ կեանքին անապակ:

Հորիզոնը կը ցոլցար վիսրտերանգ,  
Կը նկարէր ազատութեան դրառանգ,  
Արշալոյսի ճաճանջները լուսաշող,  
Կ'ողողէին մեր հայրենիք, մեր սուրբ հող:

Ազատութեան վարդի բոյրէն միշտ գինով,  
Խաղաղ կեանքին դարձանք բոցեղ, ջինջ լոյսով,  
Խինդ ու խնձիւղ պատեց հողին մեր գեղուն,  
Սպի զրաւ արիւնահաս վէրքերուն:

Բայց, ո՛հ, դարձեալ երանաւէտ այդ օրեր:  
Մոռալեցան սև զէմքերով հայաւեր,

Ազատութիւնը կորուսինք պաշտելի,  
Անարգ լուծին եղանք նորէն մենք զերի:

Ձենք վհատիր այս պատրանքէն ամբարիշտ,  
— Թօթափելով մեր ցաւերն ու մեր վիշտ—  
Ձի գիտենք թէ հայը կ'ըլլայ յաղթական,  
Խորտակելով միշտ ժանտ շղթան բռնութեան:

## ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Հայե՞ր, քաջ Հայե՛ր, տոհմի զաւակներ,  
Ըլլա՛նք միաբան, ըլլա՛նք ազգառէր,  
Որպէսզի սուգն ու շիւան մեր մէջէն,  
Խոյս տան ուղղակի, բերեն շէն օրեր:

Ձեռք ձեռքի տուած կորովի ջանքով,  
Մեր դատին պաշտպա՛ն ըլլանք անվրդով  
Մղենք մեր պայքար ինքնափստահի,  
Որ թշնամին մեզ հիացմամբ նայի:

Մեր պառակտումը ռիերմին համար,  
Ազատ ու արձակ ասպարէզ բանար,  
Խրատուինք հայե՛ր, քաջի զաւակներ,  
Համերաշխութեան կարդանք հրաւէր:

Միութիւնն է որ մեծ ոյժ կը կազմէ,  
Դառնա՛նք ջլտպինդ կամքով երկաթէ,  
Արդ փոխադարձ սէր երգենք միշտ անդու  
Որ մեր ոտխի պատնէշը գայ փուլ:

Մեր քրտինք թափենք հայ ահօսներում,  
Լծուինք սուրբ գործին ջանքով անդադրում,  
Որ ուղմի շեփոք երբ հնչէ ուժգին,  
Պատրաստ լինինք ամէնքս միասին:

Հայե՛ր, քաջ Հայե՛ր, փառքի հսկաներ,  
Ըլլա՛նք համերաշխ, ըլլա՛նք համակ սէր,  
Որպէսզի սուղըն անհետի ի սպառ  
Ու կեանք բերէ մեզ ազատ խանդավառ:

## ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՅՈՒԱՆ ԱՌԹԻԻ

Սարսուղդեցիկ բօթ զուժուեցաւ հեռուէն  
Մեր Անդրանիկ զգետնած էր մահն անգութ,  
Հայուն սիրտը արիւնեցաւ այս վէրքէն,  
Հայ աշխարհը դարձեալ ամպեր պատեց մութ:

Ձօրավա՛րը որ իր հերոս բազուկով,  
Քաջութիւններ գործեց երկար տարիներ,  
Եւ պայքարի կրկէս նետուեց անվրդով  
Այժմ տխուր մահուան ծոցն է աննուէր:

Վեհ առիւծի մոնչիւնն էր պատգամող,  
Եւ արձագանգ կ'ըլլար միշտ հայ ցաւերուն,  
Բայց իր մահով, աւա՛ղ, կուտայ սարսուռ, դող,  
Ձի լքէ մեզ, թողլով յաւէ՛տ որբ նկուն:

Յաղթանակի իր օրերը վեհապանծ,  
Փառքի ցոլքեր կը սփռէին ոսկեհեր,  
Հայուն համար այդ մեծ հողին չքնաղ գանձ,  
Կը ներշնչէր հայրենիքի քաղցր սէր:

Ափսո՛ս, հայե՛ր, ոչևս է Անդրանիկ,  
Հողով ողբա՛նք իր կորուստը դառնաղէտ,  
Ան մեր ազգին եղաւ հսկայ մի բարիք,  
Ու կենսատու թանկագին փառք արփաւէտ:

Բայց իր սիրտը ազատատէր ու արդար  
 Որ փրկութեան սպաւէնն էր հոլանի,  
 Պիտ սաւառնի մեր երկնքին անդադար,  
 Թռիչքներով, սլացքներով կենդանի:

Ու երբ այսպէս շարունակենք իր պայքար,  
 Պիտի հրճուի առաքինի այդ հոգին,  
 Մինչև գրկենք ազատութիւնն արդար,  
 Գործենք ուրեմն ուժեղ ջանքով սրտագին:

## ԱՆԴՐԱՆԻԿ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Ո՛վ դարաւոր իմ հայրենիք,  
 Որ մեզ ափռես հաղար բարիք,  
 Կեանքս քեզի կը նուիրեմ,  
 Գունազեղիմ օրըդ դժխեմ:

Թէև շատեր քեզ լքեցին  
 Եւ թողուցին, ա՛խ, առանձին  
 Բայց իմ սրտիս թանկագին սէր,  
 Քեզ պարզեւեմ միշտ անձնուէր:

Փոթորիկներ հագարաւոր  
 Ցաւեր բերին քեզ ահաւոր,  
 Ուղեցին քեզ գերեզմանել  
 Եւ կտրատել քու կեանքի թել:

Անդու՞թ ձեռքեր յօշօտեցին  
 Լուսեղ կուրծքդ մաքուր անդին,  
 Սակայն սուրն ու հուրըն ամեհի  
 Դարձեալ չըրին զքեզ գերի:

Գլխուդ վերև սև ուրուրներ,  
 Շուշան մարմինըդ ըրին կեր,  
 Գեղեցկութեանդ սպառնացին,  
 Նախանձեցան կեանքիդ անդին:

Քու արիւնքամ լացն ու հառաչ,  
Քու դժնդակ անուելի խաչ,  
Ոչ ոքի սիրտ շարժեցին շատ,  
Ենթարկուեցար դանակին բուժ:

Ա՛հ, իմ հոգին աղատաբաղձ  
Որ կըզգար միշտ կարօտի քաղց,  
Եկաւ մի օր կայծակի պէս,  
Վրադ թառիլ սրտով մը վես:

Հաւաքեցի իմ կտրիճներ,  
Քեզ ինքնագոհ և անձնուէր,  
Եւ ուխտեցինք միահամուռ  
Ազատութեան բանալ մեծ դուռ:

Փրկութիւնը հայրենիքի  
Մեր գաղափարն էր մեր ոգի,  
Տիգրաններու, Վարդաններու  
Սիրտ կրէինք, սիրտ ուղմերգու:

Համիտական բէժիմ վայրադ  
Սիւթեմաթիք ջարդով արագ,  
Տասանորդէր կեանքը հայուն,  
Ուղբի հանեց Մուշ ու Սասուն:

Ընդվզումի, ըմբոստութեան  
Ազդանիշը տուած էր ան,  
Մեր քաջերու բազուկներէն  
Արիւն կաթէր խիղախօրէն:

Այս քաջութեամբ վեհ ու տիպար,  
Մեր սուրբ դատին պաշտպան արդար  
Եղան արի քաջ հայդուկներ.  
Հայրենիքը ա՛լ ստրուկ չէր:

Ողջունեցինք ազատութեան  
Եւ ամբողջ խանդ, ամբողջ աւելն,  
Ոգևորուած մենք գոչեցինք  
Կ'արժէ հայուն թափած քրտինք:

«Կեցցէ»ներու ազադակով  
Օղբ թնդաց սրտագորով,  
Եւ պարգամիտ և արբըռուն,  
Թուրքին տուինք եղբայր անուն:

Բայց Իտթիհատ ջոջերով վատ,  
Վայրագօրէն ու ապիրատ,  
Իր ծուղակըն և դաւըն ստոր  
Շուտով ցուցուց գործքով պղտոր:

Սարքեց խակոյն մեծ կոտորած  
Ատանայի լայնատարած,  
Եւ խեղճ հայէն կեանքը անգին,  
Զարկաւ դարձեալ, փոեց գետին:

Արիւն հոսեց գետի նման,  
Դառն արտասուեց խեղճ Ատանան,  
Եւ կարծեցինք մեր թշնամին,  
Համխորն էր ա'ն հրէշածին:

Բայց վերջապէս համոզուեցանք  
Մեզ թուրանէն չսպասուիր կեանք,  
Որովհետեւ մենք բացորոշ  
Տեսանք դաւը մարդախոշոր,

Թէ Իտթիհատըն էր սարքած  
Այս ահաւոր մեծ կոտորած  
Թէ այլեւս կասկած չկար  
Որ Իսլամն էր միշտ ջարդարար:

Մեծ պատերազմըն արհաւիրակց  
Մարեց կեանքեր, միտք խոստմնակց  
Վշտեր բերաւ, ցաւ անտահման  
Ծերէն մինչև լացաւ օրրան:

Թնդանթը կ'որոտար գոռ  
Սարսափ տիրեց աշխարհ բոլոր,  
Թշուառութիւնը ծայրայեղ  
Կը տարածէր արեան հեղեղ:

Սուգը տիրեց մեր աշխարհի,  
Զի հայ անուն պի'տ ջնջուի,  
Որոշած էր վատ Իթիհատ  
Որուն պետն էր էնպէր, Թալէաթ,

Օ'ն հրամանը ճերմակ ջարդի  
Հայ անունը թող անհետի,  
Պատգամորոտ շեշտով մ'անգութ  
Կը ճօճէին սուրերը բութ:

Իր զինակից Գերմանին հետ  
Ձեջել ուղեց ամբողջ մեր ճիւղ  
Ծրագիրներ ան մշակեց  
Յաւակնութիւն ունեցաւ մեծ:

Ամենուրեք զրկեց զինուոր  
Որ կարծուի ոյժ փառաւոր,  
Բայց սլարտութիւնը անպատիւ  
Զինքը ըրաւ ցրիւ ցրիւ:

Մեծ երազով տողորուած յար  
 Լոյս կը տեսնէր նա անդադար,  
 Իր եզիպտոս զրկած բանակ  
 Սակայն եղաւ խաղք, խայտառակ:

Ճակտին վրայ սեպ Կովկասի  
 Հարուածեցինք մենք ուղղակի,  
 Մեր կամաւոր բանակը քաջ  
 Անոր փառքին քաջեց մեծ խաչ:

Յաղթութիւնը մերն է յաւէտ  
 Ո՛վ հայրենիք իմ ծաղկաւէտ,  
 Գեղեցկացիք բեղուն հոգուով,  
 Փառքը քուկդ է միշտ անվրդով:

## ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ

### ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

Հայ դիւցազներ կորովի  
 Եկէք ինձի քաջարար,  
 Բանակ կազմենք սուրբ դործի,  
 Պաշտպանենք մեր դատըն արդար:

Ո՛վ անվեհեր հերոսներ  
 Հգօր բազկով ուժգնապիրկ  
 Մօտեցէք ինձ անձնուէր  
 Նետուեցէք իմ ծոցն ու գիրկ:

Թող տողորուի ձեր հոգին,  
 Վրէժի դու ձայներով  
 Գրոհ տուէք սրտագին  
 Զինուեցէք միշտ անվրդով:

Անգուլթ Իսլամ մեզ ջարդեց  
 Անթիւ, երկար տարիներ,  
 Հայը չըլլար գէներնկէց,  
 Հայրենիքի ունի սէր:

Այս աշխարհի մէջ միշտ կայ  
Մտայնութիւն սոսկալի,  
Կ'ըսուի թէ ոյժ գերակայ,  
Միշտ վայել է հօրի:

Դուք ստրուկ չէք հայդուկներ,  
Ձեմ հաւտար թէ կ'ընկճուէք,  
Ազատութեան ունիք սէր,  
Կ'ըզգաք և գէնքի կարիք:

Երբ ունենանք միութիւն  
Յաղթանակը մերն է միշտ,  
Մեզ կը ժպտի նոր գարուն  
Եւ կ'անհետի մեր մեծ վիշտ:

Օ'ն, կազմեցէք դուք գունդեր,  
Կորովաչունչ եռանդով  
Եւ ջլապինդ ոյժը Ձեր  
Թող ցոյց տայ սէր ու գորով:

Սեպուհ, Սմբատ են գորավար,  
Իմ հարագատ զինուորներ,  
Ձեր գէնք շարժի թող անդադար  
Վատութեան դէմ աննուէր:

Քեռին, Դրօն քաջամարտիկ,  
Մեծ պայքարին են պատրաստ,  
Կ'ահարեկեն գերթ փոթորիկ  
Թշնամիներ մեր նուաստ:

Իմ որդիներ քաջապանծ,  
Դուք էք ազգին փառքը մեծ,  
Դուք էք չքնաղ, անգին գանձ,  
Ձեր բազկին է ցեղը յեց:

## Էնպէր կը թելադրէ Անդրանիկը

Քաջ Անդրանիկն ես, անուշիւ մատաղ,  
 Լսի՛ր ինձ, խնդրե՛մ, լսի՛ր մի վայրկեան,  
 Քանի որ ազգըդ միշտ կը քաջէ ա՛խ,  
 Ե՛կ մեր քովիկը, մեզ մօտ յաւիտեան:

Ըլլա՛նք իրար հետ յաւէ՛տ բարեկամ,  
 Սիրենք միշտ զիրար անկեղծ հոգիով,  
 Քու պայմաններդ ես յօժարակամ  
 Կ'ընդունիմ հաւ՛տա, եղի՛ր ապահով:

Մի խաբուի՛ր բնաւ ոռուին ստախօս  
 Անոր խօսքերն են միշտ ունայն ու սին,  
 Ան քեզ կը թողո՛ւ ծուղակըն ամբարիշտ,  
 Ան քեզի պատրանք կ'աւետէ և մեծ վիշտ:

Թոյլ տո՛ւր ինձ ազատ մտնել Վրաստան,  
 Այնտեղ ես ունեմ անթիւ համակիր,  
 Անոնք ինձ թէ՛ քեզ զօրավիզ կ'ըլլան,  
 Ու կը յաջողուի մեր մեծ ծրագիր:

Գիտես որ հոն կան իմ հարազատներ,  
 Պղծուած իրենց պատիւը մաքուր,  
 Ա՛խ, ազատ կեանքէն խսպառ զրկուեր,  
 Կուլան ու կ'ողբան ցաւերով ախուր:

Այնտեղ ես ունիմ շիրիմներ շատ սուրբ,  
 Իմ նախնիքներն են քաջարի յաղթող,  
 Ես յարգանք ունիմ զգացումով նուրբ,  
 Իմ մեռելներուն որք են լուսաշող:

Ոչ ոռուին կառչիմ և ո՛չ գերմանին,  
 Այլ միայն կ'ուզեմ քեզ հետ սերտ կապուել,  
 Զի իմ ոյժերս այնքան թանկագին,  
 Անոնք քանդեցին նախանձով Զոյիլ:

## Անդրանիկ Էնպէրի

## Կը պատասխանէ

Ես չեմ հաւատար Իսլամի խոստման,  
 Ան իմ ազգին միշտ գուլում է բերած,  
 Զէնքիս անուկով կ'երգչուում անպայման,  
 Վրէժ պիտ լուծեմ իմ սրտով այրած:

Վրէժի լորձունք կը թքնեմ ճակտիդ,  
 Հաշտութեան բնաւ չունիմ ես ողի,  
 Վրէժ կը գտում, փոթորիկ շորս զիդ,  
 Զի թշնամիս ես անազդ, փոքրողի:

Արդ ինձ դէմ եկո՛ւր ասեղ բանակով,  
 Չեմ սոսկար երբեք սպաննալիքէն,  
 Իմ բազուկն ունի ոյժ քաջակորով  
 Իմ հայդուկները քեզ շուտ կ'ըզգետնեն:

Բնաւ չեմ վախնար քու գնդակներէն,  
 Քաջ բազուկները իմ զինուորներուն,  
 Դաժան, ոխերիմ, անգուլթ, անօրէն,  
 Պիտ գտնես խսկոյն քու պատիժդ դուն:

Գարունը հասաւ ծաղիկներով բի՛ւր,  
 Եւ ինձի բերաւ քաջութիւն մեծղի,  
 Ռազմի շեփորս հնչէ անձանձիբ,  
 Էնպէ՛ր, աստարեղ իջի՛ր, վատողի,

Տղմուար հոսի ասեղ խոխոջով,  
 Պղտոր ջուրերն իր կ'արտասուին մեղոյշ,  
 Բանակս ոյժ է կտրած անվրդով,  
 Անոր արցունքէն խմած դառնանոյշ:

Մեր շիրիմները կիսաւեր կողքին,  
 Կանդնած են խղճուկ երեւոյթով հէք,  
 Մեզի կը յառեն տխուր նայուածքներ,  
 Կ'սւղեն որ ընենք վատերն ասարեկ:

Չենք մոռնար ձեզի հսկայ կոթողներ,  
 Չենք մոռնար վսեմ Ձեր գործը բուրեան,  
 Դուք մեզ համար միշտ եղաք անձնուէր,  
 Մեր հողիներն ալ Ձեր փառքին ցանկան:

# Էնվէր կը պատասխանէ Անդրանիկի

Մենդավայրս է Պոլլա դիւթագեղ,  
Պապերուս փառքին օթեան շքեղ,  
Իսկ Գերմանիա իմ մտքին լոյսին,  
Փարոս է վառեր, փարոսը անգին:

Իմ մղձաւանջս է ջնջել Հայաստան,  
Ոճիր ու նախճիր դործել անխափան,  
Իսլամի հոգիս ընդվզումով դիզ,  
Կ'ուզէ որ պատէ հայ աշխարհը մէզ:

Ես այցելեցի հզօր Գայդէրին,  
Պարզեցի իրեն իմ միտքն ու ոգին,  
Նա գնահատեց ու քաջալերեց,  
Իմ ծրագիրը և նպատակ մեծ:

Արդ ժամանակն է գործել խանդավառ,  
Պէտք է համբաւիս ջահը լինի վառ,  
Զնքս կոտորած մը սիոյէ անգուլթ,  
Հայու ջարդ մը տամ մեծ խղարով բուլթ:

Թող հայ դաշտերում բուսած դալար խոտ,  
Ինչպէս նաև թարմ ծաղիկն ու արօտ,

Կոխկրտուին յաւէ՛տ ըլլան առաթուր  
Բանակիս ուժեղ սմբակներէն հուր:

Իմ ամբողջ տոհմը, ցեղ թուրանական  
Թող ոտնահարեն շէն շող Հայաստան,  
Հայ երգիկներէն թող ծուխեր դալար,  
Երբեք բարձրանայ, աւե՛ր անդադար...

Թող արևելքի խորերէն դուրս գան,  
Բոլոր հայերը գերթ ապրանք աժան,  
Եւ արևմուտքի ափերուն վրայ,  
Ամբողջ հայուլթիւն կորչի, չքանայ:

Սուրբ պատգամն է այս մեծ Իտտիհատի,  
Հայ աշխարհէն լոյս խալառ անհետի,  
Եւ վանէն մինչև Այաչ ու Տէյր-Չօր,  
Գերեզման լինի թշնամոյն անօր:

Անապատներում իր փճացումով,  
Թող յորդի հայու արեան կարմիր ծով,  
Մափ դարները ուժգին և մեծաշառուչ,  
Երբ տեսներ անոր շալկած ծանր խաչ:

Ահա ցանկութիւնն Իսլամին ամբողջ,  
Թէ աշխարհի մէջ երբեք չուզեր ողջ,  
Մնայ այդ ցեղը՝ դարաւոր ոսոխ,  
Որ միշտ քէն ունի մեզ դէմ և միշտ ոխ:

## Զօք. Անդրանիկ կը խօսի

Գարահիսար լերան վրայ սեպածև,  
Արծիւներու բոյնէն ծնար արդարև,  
Կեանքդ տուիր հայրենիքիդ բազմատանջ  
Լսեցիր իր տառապանքին, վշտին կանչ:

Առիր գէնքդ սարսափազդու ամէնուն,  
Մաղցեցար ցից ժայռերը տարամուն,  
Անյաղթ բազուկ մը՝ աննուաճ խորտընկեց,  
Քու թշնամին քեզ այս կերպով որակեց:

Արցունքներու մէջ լալագին, դառնաղի,  
Նիզակն եղար քու տառապող հայ ազգի,  
Բազուկներդ պողպատելով ուժգնապիրի,  
Խիզախօրէն նետուեցար միշտ մահուան դիրի:

Փոթորիկներն ամեհի, մռլեզին,  
Երբ ամպրոպներ դիզեցին մեր երկնքին,  
Սպառնալիք եղար անոնց անվեհեր  
Եւ առիւծ մը դարձար հոգուով անձնուէր:

Եւ միշտ հասար արծուի նման օղածեմ  
Ուժեղ խանդով մը աննման ու վսեմ,  
Թաթառները փարատեցիր քու տեսքով,  
Լոյս սփռեցիր մեր աշխարհին՝ անվրդով:

Մեր դարաւոր ոտխին դէմ վայրենի,  
Ծառացար միշտ գերթ հաստաբեստ մի կաղնի,  
Վահան կուրծքդ ու բազուկդ պողպատեայ,  
Տոյց տուին յար ուժգին եռանդ մը հսկայ:

Երբ խլամբ մարեց արև մեր ցեղին,  
Մահ ու նախճիր տարածելով իր չորսդին,  
Որպէս առիւծ եղար իրեն ջերմ պաշտպան,  
Ու կուռեցար մեր հրեշտակ պահապան:

Ապրիլ ամսու տասնեմէկին պայթեցաւ,  
Մեծ աղէտը ու տարածեց վիշտ ու ցաւ:  
Արդ բանակը կազմեցիր դու կամաւոր,  
Կարիճներէ և քաջերէ փառաւոր:

Ապրիլ ամսուն ծաղիկները բացուեցան,  
Թռչունները դայլայլեցին զեղաձայն,  
Առուակներու կարկաջները հեշտալուր,  
Հաւաստեցին խինդ ու խնձեղ, բարի լուր:

Անդրանիկը և Նազար բէկ միասին  
Յաջողութեան մեծ յաղթանակը տարին,  
Կամաւորներ հերոսներու ոյժին տակ,  
Չար թշնամին կ'ընէին միշտ ոտնատակ:

Ռադմադաշտը մարդախողող ու վայրագ  
 Լուր տարածեց ամենուրեք խիստ արագ,  
 Թէ թուրք ահաւոր բանակին դէմ բարբարոս,  
 Ափ մը հայերը յաղթեցին քաջ հերոս:

Պարսիկները զմայլելով մեր ոյժին,  
 Դարձան մեղի բարեկամներ սրտադին,  
 Պատերազմի արհաւիրքը արիւնոտ  
 Յուցուց փառքը ցեղիդ անմահ ու սրտոտ:

Հայ ոյժերէն խալիլ փաշան կը կըլի,  
 Սարսափ տիրէ իսլամ ցեղին փոքրոգի,  
 Թուրք բանակը կը նահապօջէ խուճապով,  
 Եւ կ'որոնէ ապաստարան մը ապահով:

Ան կը հասնի Բիթլիս քաղաք ամրաշէն,  
 Ու կը պատմէ իր ցաւերը ոռնալէն,  
 Բայց վրէժի թոյնով լեցուն վատ հոգին  
 Կոտորած մը կուտայ մեր խեղճ հայ ազգին:

Այս սպանդէն յետոյ դադանն այդ անգութ,  
 Մահացնելով բոլոր սիրտը, խիղճն ու գութ,  
 Հաւճեւ կուտայ հայ խլեակներ անպաշտպան  
 Ու կը նետէ լայն փոսերում շարք շարան:

Արիւնարուն կոտորածովն այդ հրէշ  
 Իր պարտութեան լուծած եղաւ փոխ-վրէժ,  
 Անցուց չափը անգթութեան կատաղի,  
 Եւ հրճուեցաւ իր վատ հոգին ճիւղաղի:

Մենք վան հասանք արագութեամբ կայծակի,  
 Թէև ամբողջ կտրիճներով անօթի,  
 Բայց խեղճ ազգիդ համար զրկանք, վիշտ ու ցաւ,  
 Քաջ բանակդ ամէն գնով յանձն առաւ:

Այնտեղ դտանք ազատութիւն պանծալի,  
 Հայ կտրիճներն հասած էին մեծ փառքի,  
 Պարգուած էր նուաճումի սուրբ դրօշ,  
 Յաղթանակը կը փողփողէր պերճ, որոշ:

Հայ զինուորը սուրբ ուխտին էր տիրացած,  
 Տեսաւ իրեն լոյս դրախտին դռներ բաց,  
 Պսակուած էր իր մեծ յոյսը գեղալոյս,  
 Ժպտէր չքնաղ, ծիրանային արշալոյս:

Նժոյզի վրայ յաղթական մուտ գործեցիր  
 Լոյսը տեսար Յունիս ամսուն ցնծալիբ,  
 Քաղաքն ամբողջ խանդավառ էր տենդադին  
 Ամենուրեք խրախճանքներ սարքեցին:

Այգեստաններ կը թնդային խնջոյքով  
 Ուրախութիւնն յորդազեղէր սրտաթով,  
 Ամէն տարիք ծաղիկներով դարդարուն,  
 Տօնախմբէր ապագայի մեծ գարուն:

Յաղթութենէն այս վեհապանծ, փառաւոր,  
 Մեր կտրիճներ ողևորուած, բիւրաւոր,  
 Խիզախօրէն ու անվհատ սրացան  
 Միշտ ցոյց տալով քաջ բազուկ մը հայկական:

Մինչ Դատուան հասած էին անվեհեր,  
 Իրենց հողւոյն մէջ շէնչող խանդ կը տիրէր,  
 Զգացումով միշտ հերոսի փառակերտ  
 Կը գոռային հայրենիքի ոյժով սերտ:

Պատմութեան մէջ հայ անունը սիրալի,  
 Ոսկի տառով գրուելու էր արժանի,  
 Հերոսներու արարքները քաջապանծ  
 Դարձեր էին մէյմէկ չքնաղ, անգին դանձ:

Յուլիս ամսոյ ճիշտ եօթին էր որ դարձեալ  
 Երկու բանակ վճռեցին իրար դէմ գալ  
 Թուրքը սակայն սարսափով մը ահուելի  
 Մեր տեղացող տարափներէն գնդակի:

Թնդանօթներ կը գոռային որոտմամբ  
 Արձազանդը կը դղրդէր ձայնով բամբ,  
 Հայ զինուորի յաղթանակը ապահով  
 Թուրք բանակը նահանջ տուաւ խուճապով:

Աւերակոյտ և դիակներ թողլով մեզ,  
 Փախաւ վատը, փախաւ վհատ, սրտակէզ,  
 Հայու սուգը փարատեցաւ, մեղմացաւ  
 Սփոփանքի առիթ գտան վիշտն ու ցաւ:

Սիփան, Նեմրուտ հպարտօրէն վե՛ր կանգնած  
 Հորիզոնին վրայ իրենց մթամած  
 Տեսան ցոլքեր յաղթանակի շատագոյն  
 Ուր հերոսներ շինած էին լուսեղ բոյն:

Բայց այդ պահուն հրաման մը նահանջի  
 Հայ զիւցազնին սիրտը ճմլեց քաջարի,  
 Յուլիս ամսուն տասներկուքն էր, ո՛հ, ափսո՞ս,  
 Դժբախտ ցեղիս մարեցաւ յոյսն ու փարոս:

Թողուցինք Վանն անհուն վշտով ակաղձուն,  
 Ողբացինք դառըն, սե նսեհը խեղճ հայուն,  
 Սրտամորմոք ցաւերուն մէջ դալարուող  
 Ցեղը՝ դարձեալ կորսնցուց իր քաղցր հող:

Թուրքն անողոք հասաւ վայրագ ոյժով բիրտ,  
Մեզմէ վրէժ լուծեց անոր անդուծ սիրտ,  
Եւ կոտորեց, կոտորակեց անխնայ,  
Պարզեց իրեն վայրագութեան լայն ճամբայ:

Դ.

Իգտիր հասաւ արագութեամբ կայծակի,  
Բուռն թափով, սպառազէն, կորովի,  
Չարիքին դէմ բրզանալով ուժգնօրէն,  
Ո՛րս գոռացիր թշնամոյն դէմ ապօրէն:

Միւս կողմէն Ռուս զինուորը քաջարի,  
Իսկոյն և եթ հասաւ գունդով հրետանի,  
Թուրքն հալածեց, հեռացնելով սահմանէն  
Եւ դայրացուց իսլամ աշխարհըն ամէն:

Բայց դէպքերու դահավէժը կեղակարծ,  
Հայ բանակը հիասթափեց, ո՛հ, յանկարծ,  
Ձինուորները յուսալքուած հեռացան,  
Մռայլ տեսան նորէն իրենց ապագան:

Մեր պայքարի մասնակցութիւնն անձնուէր,  
Որոգայթով ու դաւերով վիժած էր,  
Խոստումներու չքացումը ամբարիշտ  
Մեզ տուեցին դառնամորմօք խորունկ վիշտ:

Քաղաքակիրթ աշխարհը մեզ մոռացաւ,  
Մեր սրտերը պատեցին մորմօք ու ցաւ,  
Քաջ երակը ըմբոստացած զինուորին,  
Փրկութեան լաստ նկատեց միշտ գէնքն անդին:

Իսկ փոխարքան՝ բարին Դաշկով Կովկասի,  
Որ նեցուկն էր արդար ցեղիս կորովի,  
Ճիշտ այդ թուին մեռաւ, թողուց մեզի որբ  
Դարձեալ սուգը պատեց մեր սիրտ մշտաբորբ:

Նիքօլովիչ եղաւ յաջորդըն անոր,  
Մեծ յոյսերով խանդավառուած նորանոր,  
Կռիւներու ծրագիրներ կազմելով,  
Յաղթանակի համար եղանք ապահով:

Ռուս բանակը կանգնեցաւ յաղթ, անսլտանդ,  
Համակ կորով և ողջ աւիւն, ոյժ, եռանդ,  
Սուրն ու նիզակ ճօճեց օդին մէջ խիզախ,  
Ներկայացաւ մեզ բարեկամ մը անսլախ:

Բայց այս ժեսթըն ալ մեզի չեղաւ օգտակար,  
Ձի մնացինք մենք միշտ անտէր ու տկար,  
Որովհետեւ անոր կռիւըն եսասէր  
Սոսկ իր ոխն ու վրէժը կը լուծէր:

Ան արշաւեց զէս սահմանը Կարինի,  
 Իր քաջութեղ բանակովըն անուանի,  
 Եւ զրաւեց իր ցանկութեան համեմատ,  
 Կարգ ժը հողեր, լեռ ու ձորեր բազմաշար:

Կ Ե Ր Զ



ՀՀ Ազգային գրադարան



NL0350803

46649